

ՊԱՏՄԱԿԱՆ

Վ Ա Բ Ք

Ա Ի Գ Ո Ս Տ Ի Ն Ո Ս Թ Ա Զ Ե Ն Ծ Հ Ա Յ Ա Վ Ա Շ Ի Ն Ե Պ Ի Ս Կ Ո Պ Ո Ս Ի Ն
Ց Ա Խ Ե Լ Ո Ւ Ս Մ Դ Ա Ն Տ Ո Ւ Ն Ք Ա Զ Ա Ն Ա Յ Ա Պ Ր Ա Կ Ո Ւ Խ Ե Ց Ի

(Ա Ն Տ Ի Պ Զ Ե Բ Ա Կ Ի Բ Ք)

Պարիսի Ազգային Մատենագարանին հայերէն ձեռագիրներէն թիւ 3,
Supplément arménien, զոր մնչք թիւ 10 համարով նկարագրած ենք «Բա-
նասէր»ի ներկայ պրակին մէջ, կը պարունակէ՝ ի միջի այլոց՝ շատ կա-
րեւոր եւ հետաքրքրական տեղեկութիւններ Շահաբասի արշաւանքին
վրայ, Հայր (Կամ՝ ինչպէս գրիչն ինքինքը կը կոչէ՝ Ֆրայ=Եղբայր)՝
Աւգոստինոս Բաղենցի կատարած ուղեւորութեան վրայ եւ Հ. Անտոն
Ազգակունեցոյ դեսպանութեան վրայ, զոր ստանձնած էր վեր-
ջինս Պարսից Շահէն՝ Ֆրանսայի Լուի Ժ'յ թագաւորին համար։ Այս
ձեռագրերն՝ որչափ գիտենք, տակաւին անտիպ կը մնան, եւ միայն Փը-
րանաերէն թարգմանութեամբ մը հրատարակած է Բրուժ, Պարիսի Սահա-
կան ընկերութեան Օրագրին 1837 Մարտի եւ Մայիսի պրակներուն մէջ*)։
Արդ հայերէնագէտ Բրուժի այս առթիւ գրած մէկ ընդհանուր ակնարկէ՝
մեր երկրի Ժի դարու վիճակին վրայ՝ միասին կցելով կը հրատարա-
կենք նոյնութեամբ, առանց փոփոխութիւն մտցնելու թէ՛ միոյն եւ թէ
միւսին մէջ։

(*) Journal Asiatique, 1837 Mars, pp. 209—245 et Mai, pp. 401—421.

Նկատելի է թէ հակառակ Հ. Աւգոստինոսի լոռ.թեան , Հ. Անտոն կը պատմէ՝ թէ Աւղոստինոս արքեպիսկոպոսութեան աստիճանին բարձրացած է եւ կարգուած վանահար Նախիջեւանի վանքին (1627—1653) : Փափառդք աւելի տեղեկութիւններ կընան գանել Բաջենցի մասին Գիր . Հ. Ղեռոնդվ. Ալիշանի «Սիսական» պատուական գրոց մէջ , էջ 394—395: իսկ ինքն Հ. Անտոնն՝ Թրանսայի թագաւորէն 1000 ֆրանկ ստացած է իր ճանապարհի ծախուց համար . Արտաքին Դործոց նախարար Արռաւդ Ռոմոնուի ձեռքով , եւ պալատական կառքով առաջնորդուած է յարքունիս , ինչպէս կը նկարագրէ Scriptores ord. Praed. գրութիւնն , էջ 653 :

Կարեւոր կը համարենք աւելցունել նաեւ հոռ Բաջենցի նախորդ եւ յաջորդ եպիսկոպոսներու մէկ ցանկն , հետեւելով մեր սիրելի նահապետին յիշեալ համագրութեան , էջ 388:

- 1607—1620 Մատթէոս Երազմոս հայ .
 1621—1627 Պող. Մարիա Զիտտադինոյ բոլոնիացի .
 1627—1653 Օգոստինոս Բաջենց .
 1653 . . . Յակոբ ընտրեալ ի Հայոց .
 1654—1664 Պողոս Փիլոմալի :

Կ. Յ. Բ.

* * *

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԺԵՐՈՒԻՆ ՄԷՋ

Ժէ գարուն սկիզբը՝ Վրաստան եւ հայկական նահանգաց մեծագոյն մասը Թուրքաց ձեռքն էին . բայց այս նահանգներուն հին պետերը պարսկաստանի վախստականներ էին , որոնք կը գրգռէին զնահարբաս Անորէն ձեռք առնուլ պատերազմք : Սալմատի վաշան , Ղազի խան , Օսմանեանց դէմ ապատամբելով , վերջապէս Շահարբաս իր մտադրութիւնն ի գլուխ հանելու որոշումը տուաւ : Նուաճեց դժավրէժ եւ զնախիջեւան (1604 թուին) , եւ բանակեցաւ Երեւանի առջեւ , միշտ հոգ տանելով պաշարեալներու առաջին հարուածին դէմ հանել Հայերն ու Վրացիները , զորս իր երկիրը կանչած էր կամ թէ վարպետութեամբ մը արքունիքը հրաւիրած : Շատերը կ'իյնային հոն : Երեւան ինն ամսէն միայն յանձնուեցաւ . այս ժամանակամիջոցին մէջ Շահարբաս իր հրամանատարներուն միջոցաւ նուաճեց Կարնոյ , Բասենոյ եւ Խնուսայ գաւառներն եւ Հայաստանի արեւմտեան ուրիշ մասերն : ուսկից մեծ բազմութեամբ գերիներ տարաւ :

Նախիջեւանի բնակչաց հետ բաւական անոշշութեամբ վարուեցաւ եւ արտօնութիւն տուաւ անոնց որոնք՝ կ'ուզէին մնկնիլ . բայց շատերը